

## ԳՐԱԿԱՆ

# ՓԱՌԵՎԱԶԵՄ ԵՒ ՈՂԵՎՊԵ

ՈՒՅԵՐԴԻՌԻԹԻՒՆ ՀԵՆԴ ԸՐԵԲՈՒՅԾԸ

ՅՕՐԻՆԵԱՑ

ԼԻՄՈՎԵԱԲԻՇԻ, ԵՍԱՅԵԱԾ

ՀԱՆԴԵՍ Դ

Տեսարանն է արքունի դահլիճին կից սրանը

Տ Ե Ս Ի Լ Ա

ՎԱՍՈՎԱԿ ԱԿԱՆԱԺ

ՎԱՍՈՎԱԿ. Այսօր, արքունական ատեանը չբացուած, Տիկին Փառանձեմ ուզեր է զիս տեսնել: Մեծասիրս թագուհին յուզեալ է արդէն փոթորկեալ ծովու մը պէս. ո' դիտ ի՞նչ նորանոր խորհուրդներ կը յշանայ իւր մըտաց մէջ: Բարեխայտութիւն է դարձեալ որ փոխանակ իւր անզուսպ կրից մատնելու ինքզինքը՝ կ'ուզէ մեզ հետ խորհրդակցիլ: Մեր պարտը ըստ պիտի ըլլայ իւր արդար զարոյթը ամոքել ըստ կարի: (Տեսնելով Ոլովապիսի գալը) Բայց զարմանալի չէ՞ն, ահա! նորու տեղ Տիկինն Ուժմպիս գայ առ մեզ:

Տ Ե Ս Ի Լ Բ

ՆՈՅՆ, ՈՒԽՄՊԱԿ ՆԵ ՀԵՆԵՆԵ

ՈՒԽՄՊԱԿ. Ա՛հ, ես զԱրշակ արքայի յուսայի գոնել եւ Զեզ կը պատահիմ, ըստ պարապետդ Վասակ: Բայց ուրախ եմ մծծապէս. արդէն իսկ մատիր էի մի անզամ Զեզի հետ անսուրիլ, գուցէ բարենշան ըլլայ մեր տեսութիւն եւ միթէ նոյնիսկ Արշակայ աջ թեր եւ թլոր Հայոց աշխարհին նեցուկը դու չե՞ս, ո' աիրասիր իշխանդ Մամիկոնէից... Միայն վախեմ ինձի հետ զետ չի կրցիր հաշտուիլ. մի գուցէ հայրենասիրութիւնդ արգելք ըլլայ քեզ օտար զշխոյի մը յարելու: Բայց ապահով կրնառ ըլլալ որ ես օտարի սիրու չեմ տածեր Զեզ համար, եւ թերեւ քան դու ըիշ ուեւէ այլ թագուհի մը՝ այ հայրենեաց օգտակար ըլլալու գրից մէջ կը գտնուիմ, բաւական է որ ինձի համամիտ եւ համայիրտ ըլլաք:



Digitized by

A.R.A.R. @

ՎԱՍԱԿ. Դշխոյդ Ոլոմազի, պատերազմաց մէջ սնած ու մեծած՝ ներէ թէ չը-  
գիտեմ արքունեաց լեզուն ճարտար գործածել: Ազգիս օգուտը լոկ  
լորհելու մտադիր՝ ցաւ է ինձ տեսնել այլեւալ կուսակցութեանց ե-  
րեսէն պառակտեալ այս հայրենեացս անարժան վիճակը: Բայց միւս  
կողմանէ երբ կ'ապահովացնէք զիս Ձեր սիրոյն վրայ առ աղզն իմ, ինչ-  
պէս կրնամ անտարբեր ըլլալ՝ ես որ յուծոյ նշոյլ մը կ'որոնեմ իմ  
տարաբաղդ հայրենեացս:

ՈԼԻՄՊԻԱ. Արդէն իսկ եղբարցս հօգոր աջակցութիւնը խնդրել փութացեր եմ,  
քաջդ Վասակ, եւ թերեւս մօտալուս է այն օրը, որ ի միասին պիտի  
ողջունենք փրկարար արեւը՝ ոք պիտի ծագի, մեզ աւետելու Հոռմէտ-  
կան լէցէնաց գալուստը յօխութիւն աշխարհիս:

ՎԱՍԱԿ. Ես այն ատեն չնորհապարտ պիտի ըլլամ Ձեզ, թագուհի՛, զի ոչ դոյ-  
զն միթթարութիւն մատուցած պիտի ըլլաք բոլոր մեր հայրենեաց:  
ՈԼԻՄՊԻԱ. Զեզի միթթարութիւն կը հասկնամ, այո՛, բայց միւս կողմանէ՝  
դիտե՞ս, ո՞վ քաջ, որքան ծանր է ինձ սառն արհամարհանաց եւ ան-  
տարբերութեան ենթակայ ըլլալ. միթէ օտարութիւնս է ինձի յան-  
ցաք:

ՎԱՍԱԿ. Քա՛ւ լիցի, Տիրուհիդ իմ՝

ՈԼԻՄՊԻԱ. Եւ եթէ ոչ սէր եւ համակրութիւն, գոնէ գութ եւ կարեկցութիւն  
չա՞զգեր Զեզի օտարութիւն, ի՞ր սիսէի մտօք աննատուր եղած է Ձեզ:

ՎԱՍԱԿ. Կարեկի՞ բան է:

ՈԼԻՄՊԻԱ. Եւ ոչ պատառիկ մի հաց անխարդախ ճանգիստ սրտով,  
եւ ոչ կաթիլ մը ջուր անարատ կարենալ խմել այս ջրաշատ հայրեն-  
եաց ծոցէն՝ արժան ինչ է:

ՎԱՍԱԿ. Ա՛յդ աստիճան. ի՞նչ կը լսեմ:

ՈԼԻՄՊԻԱ. Եւ միթէ ամէն աղնուական սիրու տածող անձի պարտականութիւն  
չէ՞ պաշտպան հանդիսանալ տարապարտ հալածելոյն:

ՎԱՍԱԿ. Իրաւունք ունիս, ո՞վ կրնայ զայդ ուրանալ:

ՈԼԻՄՊԻԱ. Նամանաւանդ քե՞զ՝ որ օրինակ ես հանդիսացած եւ պարագլուխ ա-  
ռաքինեաց՝ պէտք չէ՞ որ արդահատի քու թագուհուոյդ վիճակին:

ՎԱՍԱԿ. Ի՞նչ կրնամ ընել, Տիրուհիդ իմ:

ՈԼԻՄՊԻԱ. Զթողուլ զիս առանձին:

ՎԱՍԱԿ. Ցորչափ հայրենեացս օգուտը խորհիս՝ վատահ լեր:

### Տ Ե Ս Ի Լ Գ

ՆՈՅՆԻ, ՓԱԲԱԿԱՆՄ Եւ ԶԱՐՄՐՄՆԵ

ՓԱԲԱԿԱՆՄ. Սպարապետդ Վասակ, Զեզի հետ ե՞ս ժամադիր եղած էի այս-  
ու թէն, բայց Տիկինն Ոլոմազիս կանխեր է քան զիս. կ'երեւայ թէ յափշ-  
տակողի գերը մինչեւ ցլերջ կ'ուզէ գործազրել. անշուշտ զեզի ալ կը  
աքնի որպալ իւր հրապուրիչ լեզուալը:

ՈԼԻՄՊԻԱ. Տիկին Փառանձեմ, հրապուրիչ լեզուն թունաշունչ բերանով չէ՝  
որ կը սանձուի...:

ՎԱՍԱԿ. Տիրուհիդ իմ, ի՞նչ հարկ թշնամանաց: Տիկին Փառանձեմ, այո՛,  
Դուք զիս կուներ էիք եւ ես փութացի Ձեր հրամանին, ու քանի որ Ձեզ  
կը սպասէի Տիկինն Ոլոմազիս ինձ պատահեցաւ: Հայրենեաց վրայ խօ-  
սիլ, հայրենեաց օգուտը խորհիս՝ Վասակայ համար ամէն ժամանակ  
Եսիրելի է:

## Տ Ե Ս Ի Լ Ւ

ՆՈՅՆՔ Եւ ՆՈՒԻՐԱԿՆ ԱՐՔՈՒՆԻ

ՆՈՒԻՐԱԿՆ. Իշխանուդ Մամիկոնէից, հրաման է արքային անմիջապէս գալ ի դահլիճն, ուր գումարեալ են նախարարք եւ աւազանի տէրութեան։ ՎԱՍՏԱԿ. Պատրաստ եմ հրամանի տեսան իմոյ արքայիս, կը փութամ ես աչա։ Ներեցէք Տիկին Փառանձեմ, կը տեսնուինք դարձեալ (կը մեկնի)։

## Տ Ե Ս Ի Լ Ւ

ՆՈՅՆՔ, բացի ՎԱՍՏԱԿԱՅ Եւ ՆՈՒԻՐԱԿԵՆ

ՈՒԻՄԳԻԱ. Տիկին Փառանձեմ, միթէ Ձեզի՞ միայն տրուած է ազատաբար տեսանուի որու հետ եւ կամենաք, եւ ի՞նչ կը նշանակէ Ձեր այդ գոռողձեւը . . . Թէրեւս կ'ուզէք կարծեցնել թէ թագաւորական արինը կը խաղայ Ձեր երակներուն մէջ։ ՓԱՌԱՆՉԵՄ. Տիկին, թագաւորական արինը երակներուս մէջ չի խաղար, եւ ո՛չ ալ թագուիք ըլլալու փափաքը երթեք ունեցայ՝ եթէ զիս շօտիպէն։ Բայց օ՞րշափ ատենէ ի վեր թագաւորական արինը սկսաւ վեհափառ Տիկնողդ երակներուն մէջ սողալ։

ՈՒԻՄԳԻԱ. Քանի որ Վաղենտիանոս իմ եղբայրս բոլոր բանակչն եւ սպայակոյտէն կայսր ընտրուելով՝ այսօր համայն աշխարհի սանձերը բռնածմիահեծան կը թագաւորէ, եւ իւր խմասութեան համբաւը աշխարհ ամէն կ'ընթանայ, ես, նորա քոյրը, կարծեմ Ձենէ աւելի հպարտանալու տեղիք ունիմ։

ՓԱՌԱՆՉԵՄ. Վաղենտիանոս Ձեր եղրօր արժանիքը գնահատել գիտեմք, Տիկին։ Բայց շատ հին ազնուականութիւն չըլլար կարծեմ եղրօրէ ըսկասած ազնուականութիւն մը։ Եւ ինչո՞ւ միանդամայն չես յիշեցներ Կրացիանի պարանավաճառին աղջիկը լինելու։ Կ'երեւայ թէ բաւական շքարեր չես համարիր քեզ այդ պարագայն, կ'ըմբռնեմ, Տիկին, բայց գժբաղդաբար ճշմարտութիւն մէ զոր չես կընար ուրանալ (Ոլիմպիա ատրաշէկ կը վասի սրտմասութեամբ)։ Թէրեւս շատ քաղաքավարի չէ իմ կողմանէս յիշեցնել Ձեզի զայր, Տիկին, բայց մեք լերանցս մէջ սովորած՝ Բիւլանդեան նրբութիւններէն շափով մը կը հաւկնանք։

ՈՒԻՄԳԻԱ. Հոգ չէ, Տիկին, հոգ չէ։ Բայց դոնէ իմ մեռքերս անպարտ արին թափելով, քեզ նման, շանցան եւ շանցուցին իրենց ծնողը իշխանութեան գլուխ, ապա թէ ոչ ո՞վ էր Անդովի։

ՓԱՌԱՆՉԵՄ. Անդովիկ Սիսական իշխան իմ հայրս է, եւ թէ որ թագաւորական արինը շխաղար մեր երակներուն մէջ, սակայն իմ ազգատումս ըստ իրաւանց բնիկ ժառանգութեան՝ քան զեկու Արշակունիս՝ տէրն է այս ընդարձակ աշխարհիս, անդամին ի նախահարց մերոց յորդւոց յորդի պայազասութեամբ։ Երկու հազար տարուան ցեղ մը կարծեմ անդիմադրելի կերպի գերազանց է քան զեկնեան կայսէր մը ցեղը։

ՈՒԻՄԳԻԱ. Հեռիք ըլլայ ինչ այսպիսի պարծանք, քանի որ անյագ փառասիրութեան փափաքը կը մղէ զեկ նորանոր ոճիր գործելու։ Բայց սեպէ թէ Ձեզ համար, Տիկին, ուր, թոյն եւ խարցաւանաք սովորական բաներ են, բաւական է որ նպատակնուդ հասնիք։

ՓԱՌԱՆՉԵՄ. Գուցէ այնպիս ըլլայ, բայց պէտք է գիտնաք որ յանցանքը բոլորովին իմս չէ, Տիկին։ յայդ սորվեցուցին ինձ չար օրինակք եւ արար-

քըն ամենօրեայ Զեր Հոմանւոյն Արշակայ։  
ՈԼԻՄՊԻԱ. (Զարմացեալ) իմ Հոմանին չէ՛ Արշակ, եւ ո՛չ եկայ ես ի Հայո իբր  
իւր տարփածուն, այլ իբր Հայոց թագուհի։  
ՓԱՌԱՆՉԵՄ. իմ գիտցածուն, մեր եւ ձեր կրօնին մէջ մի կին եւ մի ամուսին է։  
Երկրորդին եւ երրորդին անունները Դուք ինչ լաւ պէտք է զիտնաք։  
ՈԼԻՄՊԻԱ. (Այլայլմէ լիալ) Զգիտեմ Բ՞նչ բանի վրայ՝ դրած էք Զեր յոյսը եւ  
այսպէս կը խրոխտաք ինձի դէմ։ եթէ Արշակայ վրայ՝ նա զջեղ երեսէ  
ձգած է։ եթէ Զեր հօրը Անդովկայ վրայ՝ բայց գիտէ՞ք որ Զեր երեւ  
սաց չնորհէ՛ կը վայելէ նա իւր բարձր գահը, եւ Զեր գժբաղդութեան  
հետ պիտի դադրի նաեւ անշուշտ նորա իշխանութիւնը։  
ՓԱՌԱՆՉԵՄ. Կը խարուիս, Տիկին, ինքն իրեն կը պարտի Անդովկի իմ Հայրս իւր  
բարձր գահը։ դեռ Փառանձեմ թագուհի շեղած՝ նշանաւոր հանդիսաւ  
ցած էք նա իւր փառասէր ձգտումներովը եւ վրէժինդրութեան ոգւու-  
վը։ Մասնաւրապէս կը յիշեցնեմ Զեղ զայդ, Տիկին, որ վախնալու է  
իւր վրէժինդրութենէն և չանարգել զինքը և իւր արիւնը՝ յորմէ եմ ես։  
ՈԼԻՄՊԻԱ. Բայց վերջապէս ինչ որ ալ ըլլայ, ես Վաղենտիանոսի եւ Վաղէսի  
քոյր, ես առաջին ազգահանձելով բարձրացոցի զգահն Հայոց Տիկ-  
նութեան յոր բարձրացեր էիր գու։ Այսօր Արշակայ սիրուը ես եմ զը-  
րաւած, Արշակ զիս կը սիրէ, առաջին Տիկնութիւնը ինձի տուած է,  
ե՞ս եմ Հայաստանի թագուհին եւ ոչ թէ դո՞ւ։ Օ՞ն անդր, երթա՛նք,  
Հելենէ, թող Տիկին Փառանձեմ այլած սրտին միսիթարանք՝ ուզածին  
չափ լեզուին տայ (Կներքան)։

## Տ Ե Ս Ի Լ Զ

ՓԱՌԱՆՉԵՄ եւ ԶԱՐՄԻՒՆԵ

ՓԱՌԱՆՉԵՄ. Անմի՛տ, գնա՛, կորուստդ մօտալուա է։ տեսնեմ որչափ երկայն  
պիտի վայելես Հայոց Տիկնութիւնը... Մտադիր էի խորհուրդ Հար-  
ցընել եւ ըստ այնմ շարժիլ, բայց որովհետեւ խրոխտ Հելէնուհին  
յանդզնութեան չափը կ'անցնէ, եւ մի առ մի ամէնուն սիրուը գրաւել  
կը ջանայ, ի բա՛ց ուրեմն ինչ զգաստութեան խորհուրդներ։ օ՛ն, ան-  
դըր, ի գլուխ հանենք զոր զմտաւ ածեմ։ Տեսնենք այս անգամ ալ պիտի  
կարծենա՞ս ազատիլ իմ ձեռքէս։ Բայց ո՞ւր է Մըջնիկ, ինչո՞ւ կ'ուշանայ։  
ԶԱՐՄԻՒՆԵ. Ահաւասիկ նա ինքն, Տիկին...

ՓԱՌԱՆՉԵՄ. Շատ աղէկ, Զարմինէ, վայրկեան մը թող զմեզ առանձին։ (Խիմ-  
նիրեն) Այդ մատադ հասակին մէջ պէտք չէ որ իմանայ ըսելիքս.....  
(Զարմինէ կը բաշուի)։

## Տ Ե Ս Ի Լ Է

ՓԱՌԱՆՉԵՄ եւ ՄՐՁՆԻԿ

ՄՐՁՆԻԿ. Փառանձեմ Տիկին, զի՞ս ուղեր էք, այսպէս կանուխ, առաւոտեան  
դեռ պաշտօն չկատարած։ անշուշտ կարեւոր Հրամաններ պիտի ու-  
նինաք։

ՓԱՌԱՆՉԵՄ. Արդարեւ խիստ կարեւոր Հրամաններ։ բայց տեսնենք գործադ-  
րութեան զալով ինչպէ՞ս պիտի ընդունիք։  
ՄՐՁՆԻԿ. Ե՞րբ Զեր Հրամաններուն, Տիկին, անսացող չեմ եղեր։ կարծեմ  
ցարդ այդ մասին գանգատելու տեղիք չէ՞ ունեցած ինչ ու

ՓԱՄԱՆՉԵՑՄ. Ամենէն կարեւորը այս պարագայիս մէջն է, ջանա՛ ինձի օդտակար ըլլալու եւ ոչ միայն ինձի, նամանաւանդ՝ քեղի:

ՄՐՁՆԻԿ. Անշուշտ արդարացի պատճառ մը պիտի ունենաք այսպէս փութով պնդութեամբ զիս կոչել տալու, Տիկին:

ՓԱՄԱՆՉԵՑՄ. Թէ որ արդար եւ իրաւացի պատճառի մը համար ըլլար, չէի կանչել տար զեղեղ իմ առջեւս, ես ինքնին կը դիմէի առ սուրբ այրին Աստուծոյ Ներսէս՝ ինչպէս որ դիմեցի երր օրինաւոր սիրելիս՝ իմ փեսա պաշտպանելու համար էր բայց նա որովհետեւ չհասաւ ժամանակին իմ սէրս պաշտպանելու, չկրցաւ օդտակար գտնուիլ ինձի: Դու հիմա ինձի պէտք եւ պիտի գտնուիս իմ վրէժինդրութեամս գործիք ըլլալու:

ՄՐՁՆԻԿ. Կը առսկամ ես, Տիկին:

ՓԱՄԱՆՉԵՑՄ. Սոսկալու ժամանակը դեռ չեկաւ. նախ լոէ՛, ապա օռսկացիր:

ՄՐՁՆԻԿ. Կը զարհուրեցնես զիս, Տիկին:

ՓԱՄԱՆՉԵՑՄ. Օ՛չ, մի՛ անմեղանար չափազանց, զիրար բաւական կը ճանչնանք, առաջին անգամը չէ որ զիրար կը տեսնենք, շատ իսկ կարդացած եմք իրարու սրտին եւ աչքին խորը, այնպէս չէ՞ (Մրջնիկի աչքերուն մէջ խորունկ ակնարկ մը շեշտելով):

ՄՐՁՆԻԿ. (Աշուըները վար առնելով) Տիկին Փառահնձեմ, այնպիսի նայուածք մը կը շանթես որ անդիմադրելի զօրութեամբ սրտիս խորը կ'իջնէ: ինչպէ՞ս կրնամ հակոռակիլ քեղի: Բայց ի՞նչ լսեցնել պիտի տան քու շրթունքդ, Տէր իմ Աստուած:

ՓԱՄԱՆՉԵՑՄ. Մի՛ առնուր Աստուծոյ անդւնք քու բերանդ. միթէ քեղի չըսի՞, իմ վրիժուց արբանեակ պիտի ըլլաս: Ա՛լ չեմ կարող հանդուրժել, պէտք է որ Արշակայ սիրուհին ի մահ մատնուի:

ՄՐՁՆԻԿ. Բայց ինչպէ՞ս...

ՓԱՄԱՆՉԵՑՄ. Գտայ ես հնարքը, սակայն դո՛ւ միայն կարող ես զայն գործադրել (Մօնենալով ակնազին բան մը կը զրաւցէ):

ՄՐՁՆԻԿ. (Ասրսափած) Տիկին... ի՞նչ կը զրոցես:

ՓԱՄԱՆՉԵՑՄ. Շո՛ւտ եւ անյապաղ:

ՄՐՁՆԻԿ. Բայց...

ՓԱՄԱՆՉԵՑՄ. (Գրպահէն ծալլած թուլք մը հանելով եւ Մրջնիկի աչաց առջեւ պարզելով) Կը ճանչնա՞ս զայս:

ՄՐՁՆԻԿ. (Թուլքին վրայ աչք մը նետելով) Տարօնոյ Արշամունեաց գաւառին Գոմկունք գիւղին կալուածագիրը՝ իմ անուանն դարձած: Ի՞նչ կը նըս շանակէ:

ՓԱՄԱՆՉԵՑՄ. Դի՛ք ասիկա ծոցդ եւ քեզի ուժ կու տայ: Օ՛ն անդր, երկայն մի իսոսիր:

ՄՐՁՆԻԿ. Զըլլուելու բաներ կը հրամայես, եւ սակայն...

ՓԱՄԱՆՉԵՑՄ. Ընել կու տամ, այնպէս չէ՞, գիւղէի զայդ արդէն... Վա՞յ թէ...

ՄՐՁՆԻԿ. Վատահ լե՛ր, Տիկին (Կնելնէ):

### Տ Ե Ս Ի Լ Բ

ր

ՓԱՄԱՆՉԵՑՄ տոանձին

ՓԱՄԱՆՉԵՑՄ. Արթնցի՛ր ննջող առիւծոյ թ սրտիր, արթնցի՛ր անողոք ոգիր վը-րիժուց, մահուան կոտ կ'առնում ես, գլուխս մոլեգնութեան գիւղով՝ աթրեալ կը բռնկալ կը բռնկի, Արթնցի՛ր վրէժինդրութիւն յուզեալ նախանձու,

մութք ըրէ աշխարհք ամէն եւ քու ջահովդ միայն ինձի ճամբայ բաց ի խաւարին՝ խաւարային գործոյսուն Ո՞ւր են արդ իմ հանդարտութեան ժամանակներս, երբ Գեղահնչիւն աղանոյ պէս սիրելոյս գիրկը նընա ջի՛: Եկաք խոռվելու իմ հանգիստս, նախանձեցաք իմ երջանկութեան նըս. պիտի նախանձիմ ես ալ ձեզի, եւ տեսնենք ո՞ւմ պիտի ըլլայ յաղթութիւնը:

Ա՛հ, անցան այս օրերը... Մնաք բարով յոյս եւ սէ՛ր, անուշ զըլուննք, հեղահամբոյք սրտակցութիւնք, մտերմական ճայներ, գեղեցիկ երազներց.., Ասկէ վերջը մահուան սոտուքը, կատաղութեան արցունքներ, սրտակոտոր հեծութիւնք, մութն ու խաւար, սուդ ու սարսափ... որովհետեւ չուզեցին զիս պարկեցու եւ տաքքի սիրական հարս, որովհետեւ զիս բռնի ամուսին կամքեցան եւ իմ սիրելոյս արեան մէջ մինեալ ձեռքեր ինձի երկնցուցին եւ ծաղր ընել կարծեցին իմ սիրոս... մինչեւ որ ես ալ ձեռքերս քու դահճներուք արեանը մէջ չթաթիւմ, սիրեցեալդ իմ Գնէլ, չպիտի յագենամ, ո՞վ սիրելիդ իմ ուրուական...

Այսո՛, քեզի յուզարկաւոր պիտի զրկեմ իրենց դիակները, եւ զուհերու ետեւէն իմ քեզի զրկած ընծաներս, պիտի զամ ես ալ առ քեզ յաղթական, ո՞հ անմահ յիշատակաց իմ Գնէլ:

#### Վ Ա Ր Ա Գ Ո Յ Թ

### Հ Ա Ն Դ Է Ս Ե

Տեսարանն է արքունի պալատը, Ոլիմպիա դշխոյի յարկաց մէջ յունական նաշակա զարդարեալ. խորք երկուսուեք կամքամեծ գրանդեաց մէջ

Արենասայ եւ Աստղկան արանիները: Ոլիմպս նկարեալ ի ձեզուն,  
գահոյքն ըեկեզեայ, եւայլն:

#### Տ Ե Ս Ի Լ Ա

##### ԱՐԾԱԿ ԵՒ ՆԱԺԻՇՏ ՈԼԻՄՊԻԱՑ

ԱՐԾԱԿ. Ո՞ւր գնաց Տիկինն:

ՆԱԺԻՇՏ. Եկեղեցի, Տէղ իմ, բայց չուշանար:

ԱՐԾԱԿ. Շատ աղէկ. Թող զիս վայրկեան մը առանձին, կը սպասեմ իրեն պահ մը (Նաժիշտը կը քաղուի):

#### Տ Ե Ս Ի Լ Բ

##### ԱՐԾԱԿ ՊԱՄԱԹԻԱՅ

ԱՐԾԱԿ. (Մտախոն) Արքայութեանս հոգերը օրէ օր կը ծանրանան, ես որ ոչ միայն կրից յուզեալ՝ այլ կէս մ'ալ տէրութեանս օգուտոը խորհելով այս բարձր ամուսնութեան հետամուս եղայ, կը յուսայի Հոռոմոց օգնութիւնն մեզ ի թիկունս զումարել եւ ժահացու հարուած մը տալ մեր ոփերիմ եւ անհաշտ թշնամոյն՝ Պարսից միահեծան իշխանութեան: Վայրկեան մը կարծես թէ բաղդը խնդաց մեզի՝ երբ Վաղէս իւր իշգէոններովը գէպի արեւելք սկսաւ յառաջ խաղալ, թէեւ ո՞չ Վաղէս Յուլիանոս մէր Արէսի շանթ, եւ ո՞չ ես ալ՝ ահեղազօրն Տրդատէս.

սակայն այդ յոյսս ի գերեւ ելաւ. Պրոկոպիոսի յարուցած խռովութեամբը: Արդ, վտանգը մենէ հեռացնելու համար ի՞նչ պէտք է ընել. ենթադրելով թէ առ ոտն կրիսեցինք մեր սէրն առ Ոլոմպիօ եւ միմիայն աշխարհին օգուտը մտածենք... եթէ արձակենք զնէ... որուն ոչ երբեք յանձնառու կ'ըլլայ սիրոս, նախատինք մ'է կայսրութեան՝ որ մեղի շատ սուլ կրիսն նստեցնել... եթէ պահենք՝ ահա՛ ի պատճառս նուրա Փառանձեմ վեր ի վայր յուզեց աշխարհս համօրէն: Երկուքն ալ հաւասարապէս վտանգաւոր մեղի համար: Իրաւոնք ունէր Վաստի երրոր ըստաւ. «Աղջկ ըրբիր, Արքայ»: Բայց ի՞նչ ճար: ճակատագրական աղիտարեր ճեռք մը վիճէ վիճ կը մղէ զիս, տեսնենք ո՞ւր պիտի յանդինք:

## Տ Ե Ս Ի Լ Գ

ՆՈՅՆ, ԱԼԻՄՊԻԱ Եւ ՀԵԼԵՆԻ

ՈԼԻՄՊԻԱ. Հո՞ս ես, Տէր իմ Արշակ:

ԱՐՃԱԿ. (Անձնութեամբ) Ոլոմպի՞ս, ի՞նչ է այդ աժդունութիւնը երեսիդ, եւ ինչո՞ւ կը դեկելին ծունկքի:

ՈԼԻՄՊԻԱ. Ոչի՞նչ, եկեղեցին կը դառնամ, թերեւս առաւտեան քամին կամ թէ Աստուծոյ տան ցրտութիւնը սարսուռ մը աղդեց ոսկերացս... յուսամ երկարաւու չըլլար: Տես, լաւդայն կը զգամ զիս, կ'երեւի թէ քու տեսութիւնդ ներդորեց յիս, Տէր իմ Արշակ:

ԱՐՃԱԿ. Այս՝, սիրելիդ իմ, բայց գիտե՞ս որ այս տօնական օր մ'է, քիչ ատենէն աւագանին կը գումարի արքունական ապարանիցս մեծ դահլիճն մէջ՝ իրենց յարգանքը մատուցանելու միանդամայն եւ վեհափառ թագուհուոյդ:

ՈԼԻՄՊԻԱ. Ուրւ էր թէ իրենց սէրը նուիրէին ինձ իմ վեհափառ Տիրոջս հետ. աւելի գոհ կ'ըլլայի եւ դադրէին զիս իրը օտար նկատելի:

ԱՐՃԱԿ. Վաստահ լի՞ր, իմս Ոլոմպի, զանի զքեզ աւելի ճանշնան՝ այնչափ առաւել պիտի սիրեն զքեզ: Ահա՛ կ'երթամ ես, դու ալ շատ մ'ուշանար: ՈԼԻՄՊԻԱ. Կը հետեւիմ քեզ, Տէր իմ, կանինցէ՛ք յառաջ քան զիս (Արշակ կը մեկնի):

## Տ Ե Ս Ի Լ Գ

ՈԼԻՄՊԻԱ Եւ ՀԵԼԵՆԻ

ՈԼԻՄՊԻԱ. Զարմանալի չէ՞ր, իմս Հելենէ, Արշակայ՝ զիս տեսնելուն առաջին կրած տպաւորութիւնը. բայց կարծես թէ ես ալ անսովոր ազգեցութեան մը ենթակայ կը զգայի զիս պահ մի յառաջ. թերեւս վայրկենական տկարութիւն մ'էր, չգիտեմ, արդեօք դու ալ փոփոխութիւն մը կը նշմարե՞ս դէմքիս եւ կամ անձիս վրայ:

ՀԵԼԵՆԻ. Ո՛չ, Տէկին, բայց չգիտեմ ինչո՞ւ համար չէի ուզեր այս առաւօտ եկեղեցի երթալինս:

ՈԼԻՄՊԻԱ. Թերեւս նախազգացութիւն մ'ունեցար, իմ միա՛կ հաւատարիմս. բայց ես բան մը չունէի, եւ ի՞նչ կրնայի կասկածիլ Աստուծոյ տան մէջ... Սակայն ինչո՞ւ միշենոյն տկարութիւնը կրկին կը զգամ մը կանացս մէջ. ի՞նչ տարօրինակ զդացում... Քիչ մը ջուր, իմս հելենէ, կը պապակիմ:

ՀԵԼԵՆԻ. (Ձուք կու տայ) Ա՛հ, Տիրուհիդ իմ, ես բնաւ չաւնեցայ այդ սուրբ

խորհուրդը քեզի մատակարարող քահանային կերպարանքին. աշերը խոռված էին, ձեռքերը կը դողային, կարծես թէ կը տատամսէր, կը դեղեւէք...

ՈԼԻՄՊԻԱ. Այդ աստիճան ամբարչտութիւն միթէ հնա՞ր ինչ է. ո՞հ, չեմ կը ընար մտքէս անզամ անցնել. հազար անդամ մեռնիլ յանձն կ'առնում, քան այնպիսի դէջ կարծիք մը ունենալ, նամանաւանդ Աստուծոյ պաշտօնէի մը վրայ... մահացու մեղք է, իմո Հելենէ: Ա՛հ, ո՛չ, ո՛չ, ան կարելի է, կը տեսնես, բոլորովին անցաւ, անշուշտ անցաւոր տկարութիւն մէք:

ՀԵԼԵՆԵ. (Ինքնիրեն) Երանի՛ թէ այնպէս ըլլար:

ՈԼԻՄՊԻԱ. Օ՛հ, չուտ ըրէ, բեհեզներովս զարգարիմ, իմ ծիրանի կրկնոցս ու սերուս վրայ ձգէ՛, հազուր ինձի ոսկեթել պատմուճանս. այսօր, ինչպէս որ լսեցիր, բոլոր աւագանին կը ժողուի գահին մէջ, ջանանք փայլիլ: Աստուծած մեզ կանանց բաժին է տուեր հրապոյրք եւ քաղցրութիւն, ջանանք զսիրս ամրոխին ի մեզ յանկուցանել. երանի՛ թէ Փառանձեմ հոն չըլլար... Բայց ինչո՞ւ ծնկուլներս կը կթոտին, այս երրորդ անգամն է որ անսովոր տկարութիւն մը բոլոր մարմնոյն կը տիրանայ, սարսուռ կ'ընթանայ յոսկերս իմ ո՞հ, մի գուցէ մահաբեր ըլլայ... Կը խաւարին աչերս, գլուխս կը գառնայ, կր փարատի սիրաս...

ՀԵԼԵՆԵ. Ա՛հ, սիրելիդ իմ Ոլոմպիս, դաւաճանեցի՛ն գքեզ, Տիրուհիդ իմ, դաւաճանեցին անզգամները, չվախցան Աստուծմէ...:

ՈԼԻՄՊԻԱ. Շուտով վազէ Արշակայ իմաց տուր, իմս Հելենէ... Ա՛հ, ո՛չ, ո՛չ, կեցիր բովս, իմ միակ հաւատարիմ: Նամի՛շոք Ոլիմպիադայ եւ դո՛ւ նուիրակդ արքունի, թուէք հասէք Արշակայ (Նամիշոտ վազն ի վազ կը դիմեն), ըսէք որ շուտով հասնի գայ, ըսէք իրեն որ լմնցաւ Ոլոմպիս... Ես չպիտի կարենամ ելնել ասկից, ափսո՞ս, աւա՞ղ ինձի... Ի գուր գնացին ուրեմն այնչափ զգուշութիւնք, իմս Հելենէ, ես որ միայն քու ձեռքէդ քու եփած կերակուրդ կասուուի, քու պարզած զիանիդ կը խմէի... Ափո՞մք Բիւլանդեան, եզե՞րք Բիւլանդեան, անհետացաք իմ աչքէս: Հոն քեզի հետ, Հելենէս, մեք տեսանք զարեւ, ո՞հ, ինձի համար արեւ վաղանցուկ:

ՀԵԼԵՆԵ. Ա՛հ նազելիդ իմ... Բայց ինչո՞ւ կ'ուշանան. արդեօք բժիշկ մը, դեղթափ մը թերեւս դարման մը ընեն:

ՈԼԻՄՊԻԱ. Անօգուտ է, իմս Հելենէ: Ահ, զսնէ հասնէր Արշակ եւ վերջի շունչի իր աշացը առջեւ, իր ծնկացը վրայ, իր գիրկը տայի... Յաւիտեանկան խաւարիւ կը պատին աչերս, վախեմ չպիտի հասնի: Ինչո՞ւ այսչափ անդութ, ի՞նչ ըրի եւ քեզի, Աստուծմ...:

### Տ Ե Ս Ի Լ Ե

ՆՈՅՆՔ, ԱՐԵԱԿ, ՎԱՍԱԿ Եւ ՆԱԽԱՐԱՐՔ

ԱՐԵԱԿ. (Արտորնօն վագելով կը փարի Ոլիմպիայի) Ա՛հ, չէ՛, անկարելի է, ինձի նայէ, իմս Ոլոմպի, բա՛ց ան քու անուշ աչքերդ, լսեցնել տուր սրտառուչ ձայնդ, ողորմէ Արշակայ՝ հէգ սիրելոյդ:

ՈԼԻՄՊԻԱ. Ահ, գո՞ւ ես, Արշակ, ես քեզի չըսի՞... անզութ... անզորմ ձեռք զիւ ի մահ վարեցին... կենաց հացին մէջ թոյն խառնեցին... ԱՐԵԱԿ. Երկինք... եւ ո՞վ յանդէնեցաւ...:

**ՈԼԻՄՊԻԱ.** Ի՞նչ օգուտ հարուածը որու՛ ձեռքէ թուաւ. չէ՞ որ ես մատաղ հա-  
սակիս մէջ կը մենիմ շարասանջ...

**ԱՐԾԱԿ.** Ո՞չ, սէրդ իմ, անկարելլ' է, չպիտի մեռնիս, իմս Ոլոմպիս:

**ՈԼԻՄՊԻԱ.** Զպիտի ասլիիմ, զիտեմ զայն, Արշակ, կը զգամ զայդ, դու որ չը-  
կրցիր զիս պահպանել, ի մահուրնչ պիտի աղատես: (Աչքը Վասակայ  
հանդիպելով) Զի կրցի՞ր, Վասակ, հաւատարիմոդ հայրենեաց, վայ-  
րիկ մէջ պաշտպան կալ քո դժբաղդ թագուհւոյդ, եւ ես այնքան սիրեր  
էի Հայ հայրենիքը... Աւաշղ ինձիր...

**ՎԱՍԱԿ.** (Փոձկեալ) Եղուկ եւ մեղ, դշուոյդ Ոլոմպիս, բայց ես ի՞նչ կրնայի  
ընել եւ ըըրի... Ա՛հ, բիւր անգամ պատերազմաց մէջ անթաց աչօք  
տեսայ ես մահը, բայց երբեք այսքան դառն եւ անիրաւ:

**ՈԼԻՄՊԻԱ.** Տիրուր բաղդ, թշուաւ ճակատագիր: Ահ, ի՞նչ օգուտ որ իմ եղա-  
բարքս մէկը արեւելք, մէկը արեւուտք բոլոր աշխարհիս տէրն են.  
Ի՞նչ օգուտ երբ իրենց քոյրը անոռք, անօգնական, օտար երկիր, օտար  
արքունեաց մէջ, ի ծաղիկ հասակիս խարդաւանեալ կը մեռնիմ: Տեարք  
աշխարհի, ձեզ ի՞նչ փոյթ. Է՞հ, ի՞նչ է քոյր, ի՞նչ կը նշանակէ ա-  
մուսին... Ոչի՞նչ: Թագաւորութիւն, փառք, ասոնք չե՞ն ձեր փնտը-  
ռածը, չ՞ո որ ես ալ անոնց զոհ կ'երթամ... Աւրախացիր, Փառան-  
ձեմ... հասար... վերջապէս... սրտիդ... փափաքին...

**ԱՐԾԱԿ.** Անզգամը...

**ՈԼԻՄՊԻԱ.** Մեղապարտը գու ես, Արշակ... կը մեռնիմ ես... բայց ի՞նչ...  
պատասխան... պիտի... տաք... Ասունձոյ... (Կը մեռմի, աչքերը  
սեւեռած դէպի դրան կողմը՝ ուսկից Փառանձեմ ներս կը մտնէ):

**ԱՐԾԱԿ.** Ափսո՞ս... Իրաւունք ունէիր, իմս Ոլոմպիս, Ես եմ մեղապարտը: Դու  
չնաշխարհիկդ սրտիւ բերեր էիր ինձի կեանքը. քեզմով սկսեր էի կե-  
նաց անուշութիւնը զգալ, եւ ես չդիմացյ... եւ ես թողուցի որ...

### Տ Ե Ս Ի Լ Զ

ՆԱՅՆԻ, ՓԱՄԱԳԵԵՄ Եւ ԱԽԻՌՎԿ

**ՓԱԽԱՆՉԵՄ.** (Հերարձակ եւ խղնատանջ) Ցերեկը ինձ դիշեր դարձաւ, յաւի-  
տենական խաւարի մէջ կը գեգերիմ, աղաղակ եւ վայնասուն լցաւ պա-  
յասս: (Մազկերը երեսին կը գարմուին) Գիսախոխւ գժոխոց կատաղի-  
ները ինձի կը պլուէին, ազատեցէ՛ք զիս... (Կը զոչէ մոլեգիմ, յեսոյ  
Ոլիմպիան սեսմելով) Ի՞նչ էր ըրածս. անարժա՛ն քահանայ, քահա-  
նա՛յ արծաթաէր, կոյր դործի յրէժինդրութիւն, ա՛ռ վայելէ Ակեղ-  
դամայ արեանդ գինը (Խու-ես կը քաշուի արհաւրօֆ):

**ԱՐԾԱԿ.** Ահա անխորհուրդ գործոյս գառն արդինք, որուն տարապարտ զոհ  
գնացիր, հէզդ Ոլոմպիս: Փնա՛ զու, Փառանձեմ, ես չեմ իշխեր պա-  
տուհասել զքեզ. ուր որ երթաս, քու պատիժէ՛ սրտիդ խայթը՝ հետդ  
պիտի տանիս: Զդիտեմ ի՞նչ զնոած է յաւիտենական արդարութիւնը  
մեզի, եւ ո՞ւր պիտի առաջորդէ մեզի անխուսելի ճակատագիրը:

**ՎԱՍԱԿ.** Քանի որ վրէժինդրութիւն եւ փառաց սէր անյագ յագեցան, եւ գայ-  
թակդութիւն բարձաւ ի միջոյ անարժան մահուամբ՝ զոնէ ձեռք  
ձեռքի տանք եւ կեցցէն հայրենիք:

Վ Ա Ր Ա Գ Ո Յ Բ

### Վ Ե Բ Զ

(Տար. 3 եւ վերջ)